

## ԻՄԱՍՏԱՍԻՐԵԿԵՐՆ

### ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Երեսոյթներու դիմաց մարդկութիւնը կը հարցնէ «ի՞նչ», «ի՞նչո՞ւ», «ի՞նչպէ՞ս» և ուրիշ կարգ մը հարցումներ, որոնց կը փորձէ պատասխաննել՝ զգացարաններու և իմացովանութեան ճամբռով։ Մասնաւոր ժամանակաշրջաննի և միջազգայրի մը սահմանումներուն հնթակայ են որևէ երեսոյթի տանչութեամբ որիէ հարցումը զգանացնող պատասխանները: «Ի՞նչպէ՞ս»ով որտեսած հարցումները ընդհանրապէս իրենց պատասխանները կը փնտան զիտութեան — ընտեկան, կենսարանական, ընկերային — ճամբռով: «Ի՞նչո՞ւ»ներու պատասխանը կաւդայ կրօնքով և աստուածաբանութեան միջոցաւ: Զանազան երեսոյթներ սահմանող, բացատրող և վերլուծող պատասխաններ ու հզրակացութիւններ բացարձակ և վերջնական արժէք չեն ներկայացներ անհրաժեշտաբար: Կ'ընդունինք կամ կը մերժենք զանոնք արժեորելէ վերջ և ժամանակի ընթացքին մարդկութիւնը կը բարեշրջէ, կը բարելաւէ զանոնք ու դարձեալ կ'արժենորէ: Կրօնք և գիտութիւն մրցակից, հակասական և ընդհարութներու հնթակայ երկու միջոցներ կը նկատուին՝ ճշմարտութիւն գտնելու, գիտնալու, հասկնալու և բացատրելու մէջ: Ասունծոյ զոյութիւնն ու բնոյթը, Տիեզերքի սկիզբը, բնոյթը և վախճանը, կենդանիաշխարհին գոյութիւնը և կեանքի սկիզբն ու բնոյթը, մարդուն անձնաւորութեան ու բանականութեան բնոյթը, մարդկային ընկերութիւններու արժէքներն ու մշտկոյթները մարդկային միտքը զբաղեցնող երեսոյթներ ու հարցեր են,

Վերոյիշեալ երեսոյթներու փոխ-յարաբերութիւնները առարկայ են մարդու հետաքրքրութեան, գտնելու մղումին, ճշգրիտ գիտարկութիւններու միջոցաւ արամարանական եզրակացութիւններու հանելու հակումին:

### ԴՐՑՈՒԹԻՒՆ

Անկենդան և կենդանի աշխարհի արին ծանօթութեանց զանգուածն է գիտութիւնը՝ Ռւսովութիւնը զիտութեան հիմքութիւնը, Բնագիտութիւնը, արրանութիւնը, աստղաբաշխութիւն և երկրաբանութիւն իրենց նիւթ ունին անկենդան աշխարհը, մինչ բուսաբանութիւն, կենդանաբանութիւն, հոգեբանութիւն և ընկերաբանութիւն իրենց ճիւղութեան բով կ'ուսումնականիրեն կենդանի աշխարհը գիտութիւն յզացքը սակայն կ'ընդգրինան ճշմարտութեան ի խնդիրի գիտնական կեցուածք և գիտական մեթոդ: «Գիտութիւն» եզրը իր կարելի արդար սահմանութիւնը կրնայ ունենալ գիտական մեթոդի տեսակէտէ գիտուածք: Գիտական խուզարկութիւն մը կը սկսի առեղծուածային հարցով մը: Սակազագործ մատածողութեան և հանճարի ճամբռով միտքն կարելի է հարց մը նշմարել: Գիտնականը հարց մը բանաձեւէ ետք այդ հարցը բացատրող ահսութիւն մը կ'առաջադրէ: Տեսութեան մը յօրինութիւն ալ ստեղծագործ արարք մընէ, իմացականութեանէն յառաջ եկող: Տեսութիւն մը հարցի մը լուծումը չէ, անպարտի ենթարկելի ըլլալ քննութեան, որմէ ետք միտքն առենալ տեսութեան ճշգրտութիւնը կամ ճշգրիտ ըլլալը հնարաւոր կը դառնայ փաստել:

Լաւ տեսութիւն մը ընդհանրապէս նոր հարցերու ծագման շարժառիթ կ'ըլլալ: Տեսութեան մը կը յաջորդէ տրամաբանական պարզում, իբր միջոց մակածական մեթոդը ունինալով: Անհրաժեշտ է տեսութիւնը հնթարկել փորձառական քըննութեան, զայն սիրողութեանց դատաստանադին բերելու համար:

Տեսութիւն մը կը սահմանաւորէ փորձառական կերպը և փորձառակութիւնը քննութեան կ'ենթարկէ այդ տեսութիւնը: Փորձառակութեան մը դրական արդիւնքները կը ստուգեն և ոչ թէ կը փաստեն քննութեան ենթարկուող տեսութիւնը, մինչ ժխտական արդիւնքները կը հերքին զայն: Այսպէս, տեսութիւններ կ'առաջնորդեն փորձառական քննութեանց, և փոխադարձաբար: Ըստ գիտնականներու,

իր մեթոս՝ «զիտութիւնը ամենէն կարեւոր և սահեղծագործ շարժումն է մարդկանթիւն պատմութեան մէջ»։ իր ծանօթութեան զանգուած՝ զիտութիւնը կը թափանցէ սահեղծագործութեան օրէնքնիրէն նիրս, կը նկարագրէ և կը բացատրէ երեսյթնիր։ Գիտութեան միջոցաւ կարելի կ'ըլլոյց երեսյթնիրու արդիւնքնիրը նախառնել, կանխել վտանգներ, իշխան միջամայրին — կենդանի և անկենդան — և զապիւ անձը։ Գիտութիւնը ինքնին արժէքնիրով չ'զբաղիր, սակայն զիտակոն գործաւնէութիւնը ենթակայ է արժէքնիրու։

#### ԱՐՕԿԵՐ

Կրօնք բառին ստուգորանութիւնը մութ է։

«Կարգ մը մարդիկ կիկերոնէն սկսեալ, [կրօնք] բառը կ'ուզեն կապակցել լոտինիրէն «religere»ի, որուն հակադրութիւնն է «negligere»ը. և այսպէս բառին իմաստը կը սահմանեն իրը շրջանացեաց հոգողութիւն, երկիւղությարդանք, հակադրուած, անտորքերութեան և անհոգութեան։ Աւելի նոր տեսուկէտ մը [կրօնք] բառը կը կապէ լոտինիրէն «reliare»ի, որ կը նշանակէ արդելք, կաշկանդում։ Նման ստացումով կրօնք կը նշանակէ բացարձակ արգելք (taboo) կամ արդելակում։ Հակադրական իմաստը կը պարունակէ «արգելուածի», անտառիի, անհպելիի և անմտածելիի գաղափարը»<sup>(\*)</sup>։

Կրօնք եզրին երկարժէն բնոյթը մատնաշած է William James իր «The Varieties of Religious Experience» գրքին մէջ հետեւու բառերով. «Աստուած իրապէս դայութիւն ունիթ»։ Ինչպէս զոյաւթիւն ունիթ ի՞նչ է Ան։ [Ասսնք] շատ մը անտեղի հորցումնիր հնու Ան թէ Աստուած, այլ կետնք, աւելի կիսնք, աւելի միծ, աւելի հորցուստ, աւելի գոհացուցիչ կիսնք նպատակն է կրօնքին։ Աւրիշ անդ մը կը շարունակէ. «Ճարբիր կրօնքնիրու իրարու գէմ մարտնչող տառածները և բանա-

ձեերը իրականութեան մէջ զիրար կը չեզաքացնեն, բայց սրոշ միակերպ արտայայտութիւն մը կայ, սրուն մէջ ամէն կրօնք կը թուի միանալ Երկու մասէ կը բազկանայ այդ. խոսվք մը, և այդ խոսվքին լուծումը լուծումը սխալէն ազատած ըլլոյլու զգացումն է, փրկութիւնը այն զգայնութենէն՝ թէ մեր շուրջը սխալ բան մը առկայ է։ Ըստ Ֆրէօյտի, կրօնական գաղափարնիր զննած են մարդուն և մարդկային ցեղին անօգնական մանկութիւնը տանելի դարձնելու կարիքէ մը։

«Կրօնքը տեսիլքն է բանի մը՝ որ անդին է, ետեւ և մէջը անմիջական իրերու առժամեաց հասանքին. իրական բան մը, որ կը սպասէ իրականանալու. հեռաւոր կարելիութիւն մը և սակայն ներկայ իրողութեանց մնացայնը. բան մը որ իմաստ կու տայ բոլոր անցնող բաներու և որ կը խուսափի ըմբռնումէ. բան մը ուրուն տիրացումը վերջնական բարին է և և որ սուկայն հասողութենէ անդին կը գտնուի. բան մը որ բարձրագոյն իտէալն ու միուժամանակ անյոյս փնտուառքն է»<sup>(\*)</sup>։

Ըստ Աւրիշ մտածողի մը, «գուանութենէ և գաղափարախօսութենէ աւելի բան մըն է կրօնքը և կարելի չէ զայն իրական կիսնքն անջատ ըմբռնել։ Ան երեան կաւ գայ այնպիսի պահերու՝ երբ մարդու հոգին ցնցաւած է բալոր նշանակութիւններու իմաստին և իր գոյաւթեան իսկ հետ ամբազջարկուած գերագոյն յանձնառութեան մասին կտարքեալ մատնագութեամբ մը. պահերու՝ երբ նուխընթաց մէջն եզրակացութիւննիր, կեանքը խոզդող ամէն մանրուքնիր կ'առկախութիւն և հոգին յութիւննական ճշմարտութեան նշայիլ մը կը ծարաւի. պահերու՝ երբ հոգին կ'ընդունչմարէ անքանդելիօրէն յանձնակարգականը վաղանցիօրէն յարատեին հետ»։

«Տառազական իմաստափառթեան համաձայն, կրօնքի բնոյթը կարելի է հասկընալ սահմանելով կրօնքին դերը. կրօնքը անհրաժեշտ է հասկնալ ու գտոնել՝ որպէս

(\*) Harold A. Basilius, «Religion and Theology in a Theory of the Cultural Sciences» in Contemporary Problems in Religion, H. A. Basilius, ed. Detroit, Wayne Univ. Press, 1956, p. 99 - 100.

(\*) Alfred N. Whitehead, «Science and the Modern World», New York, The New American Library, 1925, p. 191.

չափանիշուն ունենալով մարդկային կեռնքին վրայ անոր ձգած ազդեցութիւնը, Պէտք է քննիլ կրօնքին աղերսը մարդուն իմացականութեան և շիմացականութեանէն անդին հաւատաքի, զգացումի, հնմտոգիմակցութեան, բնազգի ու կամքի հաւա»: (\*)

Կրօնքի կերպունական և յատկանչական գաղափարը Աստուծոյ ըմբռնումն է: Դարերու մէջէն այս ըմբռնումը հնմտակայեցած է հղափոխութեան և յանգած՝ հոգեկան միտասուածութեան գաղափարին: Աստուծոյ ըմբռնումին բարեշրջումը ունեցած է երեք կարևոր փուլեր, սրանց մէջ Աստուծ յարաքերուած է բնութեան, ընկերութեան և բարսյականի գաղափարներւն հետ:

Կրօնքի բազմաթիւ սահմանումները կը ներփայցնեն կրօնքը իր դաւանութիւն և վարդապետութիւն, իր հաւատք կամ անհատական փորձառութիւն և իր վարք կամ ապրելակերպ:

Կրօնական և աստուծաբանական բանաձևերու արժեառման մեթոսները և չտփանիշերը համեստալներն են. - (\*\*)

1) Հելլինակուրիւն. — Կրօնական բանաձևեր կրնանք ընդունիլ երբ անոնք կը համակերպին հեղինակութեան մը, օրինակ Աստուծաշաշունչը, Եկեղեցւոյ մը առաջնորդները: Այս մեթոսին մաս կը կազմէ մարդուն կեցուածքը հեղինակութեան հանդէպ: Ոմանց համար հեղինակութիւնը բացարձակ արժէք ունի, իսկ ուրիշներ հարցոքնելէ վերջ միայն կ'ընդունին կամ կը մերժեն բանաձև մը:

2) Մատենուրիւն. — Բոտ որուն արւել բանաձևեր փորձառութեան մը փորձաքարին կ'ենթարկուին, կրօնական մատաեսութեան օրինակ մընէ միսթիքականութիւնը: Միսթիքը իր անմիջական ներհայեցողութիւնը և կրօնական բանաձևեր իրարւ հետ կը բաղդատէ:

3) Բանապատուրիւն. — Այս մեթոսին համաձայն բանաձևերու շարք մը կ'ենթարկուի յարակցութեան փորձաքարին,

պարզելու համար հակասութեանց բացակայութիւնը և միենայն տահն սառագելու բանաձևերու այդ շարքին մէջ իմաստի յարաքերութեան գոյութիւնը: Բայ Հուչիսոնի, յարակցութեան փորձը ինքնին անբաւարար միթուած մընէ կրօնական բանաձևեր արժեառելու:

4) Փոյնաւական Մերոս. — Առաջադրութիւններու և զգայական տուեալներու մէջն համագասութիւն մը կը փնտոէ: Այս մեթոսի պարագային, տուեալներու զգայական բնոյթին անհրաժշտութիւնը լաւրջ հարց մընէ կրօնա-իմաստասիրուկան տեսակետէ:

5) Գոյապատօւական Մերոս. — Առաջադրութիւններ քննիլու կերպ մըն է, որ չափանիշունիքու գարծօն փորձառութեամբ մարդուն» հանդիպած իրողութեանց և այդ տառագիտութիւններուն համագասութիւնը: Իր մեթոս կը պարունակէ բանապատառութեան յարակցութեան փորձը, ինչպէս նաև փորձառական մեթոսի զգայական տուեալները: Սակայն ան կ'ընդգրկէ մարդուն ամբողջ ևսին և աշխարհի մէջն առաջ բաղիսումն ու փորձառութիւնը:

#### ԱՐԾՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴԱԿՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատմական (\*)

Նախնական մարդը արդի իմաստով ոչ կրօնք և ոչ գիտութիւն ունէքը, սակայն կ'ըսուի թէ տէրն էր կրօնական սպազութիւններու և համոզումներու: Հին Արեւելքին մէջ կային կրօնական գրաւթիւններ, որոնք կը բացարէին Մարդը և Աշխարհնը, այս երկուքին փոխ-յարաքերութիւնը, մարդուն ծագումը և ձականագիրը: Այդ գրութիւնները կը պարունակէին թէ կրօնք և թէ գիտութիւն, սակայն կրօնքի և գիտութեան զատորացումը անկարելի է:

Ն. Բ. Երդ գարու Այսնեան Յոյներն էին գիտական ըմբռնումը յղացող (այսպէս սկզբնաւորելով գիտականին՝ կրօնականէն զատորացումը): Առաջին երկը որուն մէջ կրօնական և գիտական տեսակետները յատակօրէն զատորացում են:

(\*) William E. Hocking, «The Meaning of God in Human Experience». New Haven, Yale Univ. Press, 1912, p. 3.

(\*\*) John A. Hutchison, «Faith, Reason and Existence». New York, Oxford Univ. Press, 1956, p. 30-32.

(\*) Joseph Needham, Ed. «Science, Religion and Reality». London, The Sheldon Press, 1925.

լին Հիբոքրաթի աշխատանքին արդիւնքն է, Առօրք Հիւանգութեան (արգի իմաստով լուսնատութեան) մասին գրուածն. թ. 400 ական թաւականներուն:

4րդ գարու Յայն իմաստասէրներ արիւզերքի առնչութեամբ կարգ մը տեսութիւններ առաջադրեցին: Բայ Արիստաւակէի, մհծագոյնը 4րդ գարու այս խումբի փիլիսոփաններուն, նիւթը չէր ստեղծուած հին երրայական իմաստով: Այդ շրջանի կրօնական հոմազումներուն գէմ էր առաջադրել թէ նիւթը անսահծելի և անխորատելի է:

«Յայն ժազվրդական կրօնքը յարաքերար նախնական վիճակի մը մէջ ըլլալով, քուրմերու և իմաստասէրներու միջն քիչ անդամ յարաբերութիւն կար. իւրաքանչիւրը կը յառաջանոր միւսէն անկախ, Դարուն իմաստասիրութիւնը իր մէջ ունէր կրօնական սրաշ ակնարկաւթիւններ, և կը գոնացնէր փիլիսոփայութեան ուսանողներու կրօնական ձգառումները: Այսպէս, թէն հեթանոս աշխարհին մէջ կրօնքի և գիտութեան միջն բացայաց ընդհարում չկար, այսուամենայնիւ ժողովրդական կրօնքը շարունակեց յարատեօրէն ականանարուիլ իրապաշտ իմաստասիրութեան կողմէ»: (\*)

Ն. թ. 60 ական թուականներուն, խորհուզներ կը արամարանէին որ եթէ նիւթը անսահծելի և անքանդելի է, ապա ուրիմ ամէն բան կը գործէ «յաւիտենական նիւթին մէջ գոյսութիւն ունիցազ կանոններով», Անսնք հարց կու ատայն. «Էնչ կը մնայ մարդուն»: Այս հարցումին Ստույիկեանները և Եպիկուրեանները իրենց տարրեր պատասխանները գտան, որոնք այդ շրջանի գիտական հատաքրքրութեան թուլացումինը արտայայտութիւնները կը նկատուին:

«Գիտութիւնը՝ յառաջ բերած էր երկաթեայ, անջիղ, բռնակալ տիեզերք մը, որուն մէջ մարդ ինքորինք կաշկանդուած, բանտարկուած, նուածուած կը զգար:

«Գիտութիւնը առաջնորդոծ էր գէպի

էտկան այդն յառեանսութիւնը, որ կը մթագնէ հետագայ շրջաններու մատածոցութիւնը: Այս յոռհանուութեան գէմ հակազդեցութիւնն էր որ մղեց հագեկան մհծ փափոխութեանց, արսնց ընթացքին հին աշխարհը կործանիցաւ և ապաստան գառա Քրիստոնէութեան մէջ»: (\*)

150-200 թ. թ. Կոլէն, իր «Մարդկային Մարմինի Մասերաւն Գործածութեան նուրջ» երկին մէջ, մարդկային մարմինի գործարաններուն կազմութեան և անոնց պաշտօններու յարաբերութեան մէջ կատարելութիւնը մը կը գանէ ու Աստուծոյ գոյսութիւնը կը հետեցնէ իւրաքանչիւր գործարանին՝ մասնաւոր գերի մը համար մտադրուած ըլլալու իր համազումէն: Ասիկա հաճոյ թուեցաւ Քրիստոնէուկան տեսակէտին: Կալէնի մանէն հաք, գիտաթիւնը հազար տարիներու անդործութեան մը գտատապարտուեցաւ:

Ժամանակի ընթացքին Արիստոտէլեան մտածողութեան տարրեր երեան եկան և տիրական դարձոն 13րդ գարու երկերուն մէջ, որսնց մհծագոյնը թ. Ագուինացիի «Բովանդակութիւն Աստուծածարանութեան» գիրքն է:

«Ամբողջութեան մէջ առնուած, Քրիստոնէութիւն առաւել Արիստոտէլեկանութիւն աւելի՛ շատ բան կը բացատրեն քան այս երկուքէն որեէ մէկը: Այսուհանդերձ, Արիստոտէլեան իմաստասիրութեան մէջ առկայ շատ մը խռավիցաւցիչ տարրեր պիտի տատչնարդած ըլլային բացայաց ընդհարման, Այսպէս էր օրինակ, Արիստոտէլեան հիմնական տեսակէտը նիւթին անքանդելի իւրաթեան անքանդելի իւրաթեան և անսահծելի իւրաթեան մասին, այն հաւեւութեամբ՝ թէ նոյնինքն տիզերքը անստեղծ է և անժամանակ:

«Եթէ Արիստոտէլի բառերուն բօւն իմաստը գէմ յանդիման բերուած ըլլալը Աստուծածունչի խօսքերուն, արդիւնքը եղած պիտի ըլլալը շատ լուրջ ընդհարում մը: Ատկայն իրականութեան մէջ այս հակառաւթիւնը գոււար թէ կարելի ըլլալը ընկել Արիստոտէլի թարգմանութիւնները և մեկնութիւնները ուղղոկի Յունացինքն չէին, այլ՝ Արտ կամ Երրա-

(\*) Charles Singer, «Historical Relations in Religion and Science», in J. Needham Ed. Science, Religion and Reality, p. 103.

(\*) Անդ, էջ 106:

յեցի մհկնաբաններու միջնորդութեամբ հեղածք : (\*)

Արիստոտէլի մհկնաբաններէն աժանք աշխարհի յաւիտենութիւնը հասատացիցին, իսկ ուրիշներ՝ աշխարհի ստեղծուած ըլլուլը։ Արիստոտէլի վարդապետութեան մհկնաբաններուն բանակոփելը կրօնուկան և գիտական տեսակէտներու ընդհարումի արդինքը կը թուի ըլլուլ։ Սակայն բանավէճը տարբեր կարծիքներու բազիսումէն յառաջացած է։

13րդ և 16րդ դարերու միջն երկարադ չրջանին, Հաւատաքնութիւնը (Inquisition) և Բարեկարգութիւնը (Reformation) վտանգաւոր նկատուած գիտական տեսակէտներ արդիւող և խափանող շարժումներ էին։

15րդ դարուն, Նիքոլա Գուլզացի Կարտինլը, ուսուզութեան հետեւած նկեղեցական մը, իր երկերուն մէջ կը յանդի այն եզրակացութեան թէ փորձուաւթեան երկու կերպեր զայութիւն ունին։ «Արտաքին փորձուութիւն մը, ենթակայ՝ բնուկան օրէնքներու, որուն չուրջ կրոննք դատողաւթիւններ ընկէ, և ներքին փորձուութիւն մը, որ ոչ մէկ կազմակցութիւն ունի նման օրէնքներու հետ և որ վեր է ու անդին դատաղութեանէն»։

Երկու երկեր երեսն եկան 1543ին. Կոպենիկոսի «On the Revolution of the Celestial Orbs» ը և Վեզուլիսսի «Fabric of the Human Body» ն, որոնք Արիստոտէլի բնոգիտական և կոլէնի կազմախօսուկան տեսութիւնները հարուածեցին, Եկեղեցին չընդունեց Կոպենիկոսի և Վեզուլիսսի տեսութիւնները, սակայն չտրամեցաւ Արիստոտէլի և կոլէնի վարկին հասած վասականի։

17րդ դարը հարուստ է գիտնականներով և գիտական հնարքներով։ Գիտութեան հանդէպ կրօնքի քննադատական կեցուածքը իր գագաթնուկէտին հասած է կոլէնոյի գտառաստանով, գատապարաւթեամբ և գիտութեանէ իր հրաժարումով (1633), (Նոյն թուականին Տէքարթ կը պատրաստուէր իր տառջին երկի հրաժարակաւթեան՝ երբ լոհց կոլէնոյի գտառ-

պարառութեան մտաին և յետաձգեց իր ծրագրին գործադրութիւնը)։

Կոլէնոյի իր գտառապարառութեանէն հաք ծնրագրեց և ըլոնգունից թէ իր գիտական կեցուածքն ու գիտակութիւններ էին, խոսացու ապաշխարիլ և հրաժարիլ Եկեղեցւոյ գաւանանքին ոչ նկատուած մտածումներ ունենալու։ Նոյն չրջանին կը պատականի Քէփլը, մաթեմաթիկոս և միոթիք, ըստ որուն գիտութիւնը Արարիչին մհծութեան յայնութիւնը եղող գործունէութիւն մըն է իր աստղագիտական երկերէն մը կը կը վերջանայ ազօթքով մը, որուն յատկանչական տպներէն են։ «Տիս, ոնաւասիկ հսօ աւորած իմ իմ կոչումիս վերաբերող երկի մը, օգնութեամբը այնքան իմացական կարողութեան՝ որքան որ գաւն շնորհած են ինձիւ»։

Վերածնունդէն մինչև 18րդ դար, հաւատաքը բանարկելով կրօնքի և գիտութեան ընդհարումը լուծելու ջանքը մը կար։ Անկէ ետք Տարաւինի եղափախութեան տեսութիւնը, հոգնբանութեան և կազմախօսութեան յարաբերութիւնը, ուսուզութեան նոր գրութիւններ, քննադիտութեան և տարրաբանութեան ճամբարի եկած նորութիւններ անկենդան և կենդանի աշխարհի մտաին նոր տեսութիւններ և տարտկարծութիւններ մէջտեղ ընթիւն։

Ն. ԵԱՂԱՅԱՆ

(Ճարումակելի՝ 1)

